

Սարգսի Արքեպս.—Ի փոխանակ սիրաշահելոյ զերիտասարդս եւ զսահմանադրականս զրդոէին յաւէտ ղխոռվութիւն ազգային եւ զերկպառակութիւն, մինչեւ ստիպել զՍարգիս տալ զհրաժարական իւր ի Պատրիարքութենէ, ընդ որ հաճեցաւ Օսմ. Կայսերական Կառավարութիւն:

Կազմեցաւ Յանձնաժողով յատուկ ընդ նախագահութեամբ Ստեփան Եպս.—Ի Առաջնորդի վիճակին Նիկոմիտիոյ, որ ապա եղև տեղապահ պատրիարքական: Մինչ շարունակէր յանձնաժողովն ղխորհրդակցութիւն եւ զվերաքննութիւն Ազգ. Սահմանադրութեան ի Բ. Դրան, սկսեալ ի 17-23էն Հոկտեմբերի, արձակեցաւ Սարգիս Արքեպս. ի պատրիարքութենէ:

ԳԼՈՒԽ ԼԳ.

ՅԱՂԱԳՍ ԳՆԱԼՈՅ ԳԵՈՐԳ ԱՐՔԵՊՍ.—Ի Ի ՊՐՈՒՍԱ
ԵՒ ՍԱԿՍ ԱՅԼՈՅ ԱՆՅԻՑ.

Հայք վիճակայինք Պրուսայու թախանձել թախանձէին զպսակեալ զթեմակալ եպիսկոպոս իւրեանց զՏ. Գէորգ Երբեմն պատրիարք վերադառնալ ի Պրուսա, եւ առ տեղեալ մխիթարել անձամբ եւ ներկայութեամբ իւրով զկարօտակէզ ժողովուրդ, թէպէտ զիջեալ ի թախանձանս նոցա առաքէր զփոխանորդս, որպէս եւ յառաջ քան զամիսս ոչ սակաւս առաքեալ էր ի Պրուսա զձեռնասուն աշակերտ իւր ի փոխանորդ ինքեան առ ի հովելի եւ մխիթարել զՀայս:

Յաճախէին խնդրադրութիւնք, հանրադրութիւնք, նամակք պաշտօնականք եւ միջնորդք առ Տ. Գէորգ Արքեպս. եւ հրաւիրէին ի Պրուսա, եւ սա խոստանայր դալ ի պատեհ ժամանակի: Որ եւ ոչ անագանեցաւ:

Քանզի առթիւ ազգային յուզմանց, խոռվութեանց եւ յարձակմանց խնդրէր Օսմ. Կառավարութիւն զպարագլուխս երիտասարդաց սահմանադրականաց տալ ձերբակալել եւ արկանել ի բանտ, իսկ Տ. Գէորգ Արքեպս. ի միոյ կողմանէ խնդրէր ի Պատրիարքէ եւ յանդամոց Ազգ. վարչութեան զգուշանալ յազգային խոռվութեանց եւ յերկպառակութեանց, ոչ հալածել զոք, եւ ի միւսմէ կողմանէ պաշտպանէր զերիտասարդս առաջի նախարարաց կարեւորաց, միջնորդէր յազատութիւն պարագլխոց, որոց զհետ պնդեալ էր ոստիկանութիւն: Եւ յաջողէր զադարեցուցանել զկառավարական հետապընդութիւնս եւ զհալածանս:

Վասն որոյ հրաւիրեաց զկասկածունս կառավարութեան եւ զխաւորացն նախարարաց, որոց նպաստէին եւ ամբաստանութիւնք ամիրայիցն հակառակորդաց եւ այլոց: Եւ յաւուր միում ի տեսակ-

ցել Գէորգայ ընդ բարեկամի իւրոյ Նամըզ փաշայի նորընտիր պաշտօնէի պատերազմական դործոց, անպատրուակ իմն բանիւք պարզէ Նամըզ փաշայ զամբաստանութիւնս յաճախեալս զԳէորգայ առ Ալի փաշայ մեծ — եպարքոս, եւ առ այլ նախարարս ոմանս, եւ եթէ համարեն զինքն զԳէորգ զբզուիչ եւ պարագլուխ երիտասարդաց եւ սահմանադրականաց, միանդամայն խրախուսիչ ազգային խռովութեան, եւ՝ ի մի բան՝ տայ խորհուրդ ի դիմաց Ալի փաշայի՝ երթալ ի Պրուսա համաձայն խնդրանաց վիճակայնոցն, եւ ազատել զանձն ի տարապարտ կասկածանաց եւ յամբաստանութեանց: Եւ Գէորգ ընտրեալ ինքնին զփոքրագոյն յերկուց չարեաց, որոչէ հեռանալ աստի ի Կ. Պօլսոյ եւ երթալ ի Պրուսա:

Ուստի ժամ եւ առիթ բարեպատեհ համարեալ զվերջին հանրադիր եւ զթախանձանս Հայոց Պրուսայու՝ առաքեալ ի Պրուսայէ ի ձեռն Խորէն աւագ քահանայի ի 25ն Սեպտեմբերի 1861 ամի սկսաւ տեսանել զպատրաստութիւն կարեւոր, մինչ խռովութիւնք շարունակէին եւ ծանրանային, եւ Սարգիս Արքեպօ. հրաժարեալ էր:

Յետ երկուց աւուրց արձակման Տ. Սարգսի ի Պատրիարքութեանէ, ի 25ն Հոկտեմբերի շրջեցաւ Գէորգ Արքեպօ. ի մնաք բարեաւ առ հռչակաւոր Ալի փաշայ եւ առ այլ նախարարս ոմանս:

Իսկ յ30 ամսոյն ել ի ճանապարհ եւ մեկնեցաւ ի Կ. Պօլսոյ: Ի յաջորդ աւուր եմուտ ի քաղաքն Պրուսա հանդիսիւ մեծաւ:

Ուրախացաւ ժողովուրդ յուրախութիւն մեծ, եւ սկսաւ ոգեւորութեամբ իմն յաճախել յաղօթս եւ ի ս. եկեղեցի:

Յետ լրանալոյ այցելութեանց եւ փոխադարձիցն առ կուսակալ, առ դատաւոր, առ օսմանեան աւագանի, առ հիւպատոս Անդղիոյ, Գաղղիոյ, Իտալիոյ, Ռուսիոյ, Յունաց եւ Պարսից, սկսաւ Տ. Գէորգ Արքեպօ. լրացուցանել զժողովականս Ազգ. Վարչութեան նորոգ ընտրութեամբ, հետեւել պայծառութեան եւ պիտոյից եկեղեցւոյ եւ դպրոցաց, վերհաստատեաց ի նորոյ եւ ընդարձակեաց զնոր կանոն բարեկարգութեան նշանադրութեան, հարսանեաց, Հիւանդանոցի եւ Վարչութեան:

Կասեցոյց եւ դադարեցոյց ի նորոյ զխլրամունս լութեաւանութեան ի Հայս:

Յաւել զպարծանս Հայոց Պրուսայու ներկայութեամբ եւ կարգադրութեամբ իւրով ի դալն օդոստ. Սուլթան Ապտ-Իւլ-Ազիզ Կաջ սեր յայցելութիւն եւ յուխտ դամբարանի Օսմանայ ի Պրուսա յաւուր Աւագ Երեքշաբթի յ3ն Ապրիլի 1862 թ. զոր դիմաւորեցին հանդիսիւ մեծաւ եւ երգեցողութեամբ մանկանց դպրոցականաց հանդերձ կրօնական պատրաստութեամբք ըստ իւրաքանչիւր Ազ-

գաց եւ Կրօնից յԱթրճըլար, եկեալ ի Կէմլէյիկէ : Ուղեկցէին կայսեր Ֆուստ փաշայ մեծ եպարքոս եւ Մէհմէտ Ալի փաշայ նախարար ծովային գործոց : Յ՛ն ամսոյն վերադարձաւ Սուլթան ի Կ. Պօլիս : Վեհ. Սուլթան բնակեցաւ ի Հիւնֆեարֆէօշկիւ անուանեալ բնակարանի շինելոյ հրամանաւ բարեյիշատակ Սուլթան Մէհիտի ի ձեռն Հայկազն ճարտարապետի եւ արհեստաւորաց յընթացս երկուց-երից եօթնեկաց ի բարձրադիր եւ ի գեղեցկատեսիլ տեղւոյ՛ ի հիւսիսային լանջս լեռնաշղթայի Ողիմպեայ - Քէշիշ թաղ :

Կամեցեալ Տ. Գէորգ Արքեպս.-ի վերանորոգել ըստ կարեւորութեանն զս. Աստուածածին եկեղեցի Հայոց, առիթ բարեպատեհ կալաւ վերաշինել եւ սպայծառացուցանել զճախակողմեան կից եկեղեցի ս. Գրիգոր Լուսաւորչի, որում անուանեն Պրուսացիք Սեղանատուն : Ըստ որում երբեմն լեալ է գերեզմանատուն գրեթէ առնթեր փոքու եկեղեցւոյն այնորիկ եւ առ նովաւ սեղանատուն առանց ծածկոցի, ուր, որպէս պատմէին ծերագոյն անձիք գիտակք եւ ականատեսք, ըստ գաւառական եւ հայկական սովորութեանց՝ վայելէին զկերակուր, կամ հաց ընդ սանրոյ կամ ընդ ձիթապտղոյ ըստ պահոց եւ ըստ ուտեաց, հանդերձ ըմպելեօք : Բաժանէին անդ զմատաղս աղքատաց եւ ի Տաղաւարս դնէին զսեղանս հասարակաց : Էին անդ՝ որպէս եւ ի գաւթի եկեղեցւոյ մեծի՝ գերեզմանք ոմանց Առաջնորդաց Պրուսայու՝ Սուքիասայ, Գէորգայ երբեմն սպառիարքի, եւ այլոց :

Ի քանդել Պօղոս Եպս.-ի Քարաքոչեան Առաջնորդի միացեալ վիճակաց Պրուսայու եւ Արմաշու զիտքրիկ եկեղեցի շինեալն յեղիազար Եպս.-է (սպա Կաթուղիկոս Ամենայն Հայոց, արդեամբք եւ ծախիւք Ս. Երուսաղէմի՝ ուր աղօթել միայն ունէին Հայկ Պրուսացիք՝ որպէս եւ տուեալ էին առ Եղիազար զստորագրութիւն) յանուն ս. Աստուածածնի ի նմին իսկ տեղւոյ՝ յաւելեալ շինել յաջակողմն զառանձին եկեղեցի փոքր յանուն Ս. Կուսի ի պէտս կանանց եւ Աւագանի Մկրտութեան, եւ ի ճախակողմն կցեալ զՍեղանատուն, ծածկէ եւ զՍեղանատուն տանեօք, եւ հաստատէ զսեղան յանուն Սբ. Գրիգոր Լուսաւորչի, ուր եւ կանգնեն արք. մինչ աջակողմեանն եկեղեցի յատկացեալ էր կանանց եւ Մկրտութեան, որպէս յիշեցաք : Չեւ էր յրացուցեալ Պօղոսի զշինութիւնդ, Մահմէտականք հրճիգ լեալ զգիշերայն այրեն, եւ Պօղոս ի նորոյ վերաշինէ (1749-6) յաւելեալ զբազում ծախս յերկրորդ շինութեան եւ ի կաշառել զագղեցիկ անձինս : Փոխադրէ եւ զգերեզմանատուն Հայոց ի տեղին որում ասեն զարդին Զաւիրմա, եւ է վայրդ բարձրագիր եւ օղասուն արտաքոյ քաղաքին յարեւելեան կողմն մերձ յԸջբլար եւ

ի ստորոտս Քէշիչ-Դաղ լերին :

Արդ ի 22ն Յունիսի (1862) առեալ ի վայր զխախտւոտ եւ զհին շինուած եւ զորմունս ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ, ընդարձակեաց սակաւուք ըստ լայնութեան, եւ ի նորոյ կառոյց զեկեղեցի գեղեցկաշէն եւ պայծառ, զոր եւ աւարտեաց ի 25ն Օգոստոսի : Ի յաջորդ աւուր կատարեաց զմեծահանդէս օծումն նորաշէն մասանց եկեղեցւոյ :

Ի շինութիւն եկեղեցւոյդ ծախսեցան զուժարք իբր 53541 դհ. եւ 10 ստակ յարգեանց եկեղեցւոյ եւ ի նպաստից Հայոց Պրուսայու :

Ի սմին եկեղեցւոջ ամփոփեաց մերձ յարեւմտեան դուռն զոմանս գերեզմանս Առաջնորդաց Հայոց Պրուսայու փոխադրեալ ի ներքին զաւթէ մեծի եկեղեցւոյ, եւ այսպէս ի միում վայրի հաստատեցան գերեզմանք Եպիսկոպոսաց եւ Առաջնորդաց վախճանելոց ի Պրուսա : Անուանք են ամփոփելոցն ի գերեզմանն :

- Ներսէս Եպիսկոպոս Կ. Պօլսեցի, երբեմն պատրիարք, Առաջնորդ (†ՌՁԸ) :

- Սուքիաս Եպս. Եւզոկիացի, Առաջնորդ (†ՌՃԶԸ) :

- Անտօն Եպս. Պրուսացի (†ՌՃՀԶ) :

- Գաբրիէլ Եպս. Առաջնորդ (†ՌՄ) : Եւ

- Գէորդ Եպս. Խարանստանցի, Նուիրակ Ս. Էջմիածնի, երբեմն Պատրիարք Կ. Պօլսոյ, Առաջնորդ Պրուսայու (†ՌՄԵ) :

Ի կառուցանելն Տ. Գէորդայ Արքեպս. -ի զսոյն զայս զեկեղեցի, ի 13ն Յունիսի (1862), ոմանք յայլազգեաց մահմէտականաց ընդ բազմութեան կրօնական ուսանողաց (սօֆթա) յարձակեալ զմիջաւորք ի վերայ նորաշէն մետաքսազործարանի առն ուրումն Պապական Հայոց Քրմղեան մականուանելոյ, փլուզանեն, միանգամայն այրեն զգործարանն առարկեալ՝ զի հաստատեալ է ի սնարս եւ կից օսմանեան գերեզմանատան, զորմէ էր վէճ, եւ Քրմղեան բռնաբարէն զնուիրական վայրդ Մահմէտականաց պաշտպանութեամբ գաղղիական հիւպատոսի եւ առթէր այսպէս զգրգոմունս :

Վասն որոյ գաղտնի իմն թելադրութեամբ եւ տարածայնութեամբ պապական հիւպատոսի տարածեցին զահ եւ զերկիւղ մեծ ի Հայս եւ ի համայն քրիստոնեայս, իբր զի Մահմէտականք զրդոեալ են եւ կոտորեսցեն զքրիստոնեայս, ըստ որոց հեռադրեալ էին եւ պապական հիւպատոսք եւրոպականք ի Կ. Պօլիս եւ ինդրեալ զգիւնուորս :

Տ. Գէորդ Արքեպս. փորձառութեամբ իւրով գիտացեալ զգիւնանադիտական խաղս նիւթեալս յարտաքինոց՝ պստուիրեաց Հայոց անփոյթ լինել եւ մի՛ երկնչել յումեքէ. միանգամայն երաց զմեծ

զբռնես Առաջնորդարանի եւ եթող այնպէս ի գիշերի: Մերժեաց եւ զթերադրութիւնս ոմանց հիւպատոսաց եւ Հայոց պապականաց:

Ընդ այս հաւանեալ յոյժ եւ գոհ լեալ կուսակալ փաշայի, նը-
ուիրեաց Տ. Գէորգայ Արքեպս.—ի զերախտագիտական զզգացմունս
եւ զպաշտպանութիւն զօրաց իւրոց, որպէս եւ հիւպատոս անդդիա-
կան ի դիմաց բրիտանական կառավարութեան, եւ Կեդրոնական Օս-
մանեան Կառավարութիւն Կ. Պօլսոյ յայտնեաց զյատուկ յատուկ
զննորհակալութիւնս, գովելով զխոհեմութիւն, զհեռատեսութիւն եւ
զհաւատարմութիւն սորա:

Յաւուրս յայտնիկ յուզեալ էին երիտասարդք եւ սահմանա-
դրրականք ի Կ. Պօլիս զնոր խռովութիւնս եւ խնդրէին ի Գէորգայ
Արքեպս.—է զպաշտպանութիւն, որ պախարակէր զխռովաութի
շարժմունսն, եւ ոչ իսկ տայր պատասխանի, իսկ ի Ան օգոստոսի
ամբոխ բաղում հաւաքեալ փակեցին զբռնու Պատրիարքարանի առ
ի ազատել եւ զՍահմանադրութիւն ազգային, արտաքսեալ անտի եւ
զՏեղապահն Պատրիարքական՝ զՏ. Ստեփաննոս Եպս. Առաջնորդ
Նիկոմիդայ: Եւ հազիւ ուրեմն յՅն սոյն ամսոյն եկն ոստիկանապետ
նախարարն եւ ի ձեռն դարբնոյ երաց զբռնու Պատրիարքարանի:

Վշտանայր սա յանցիցդ անցելոց, եւ զտանէր զմխիթարութիւն
իւր յաճախեալ եւ զբաղեալ ի վիճակային գործս իւր եւ իշխանու-
թիւնս:

Իսկ զձեռնասուն աշակերտս իւր եւ զփոխանորդ առաքէր յաճախ
ի գիւղօրայս վիճակի իւրոյ առ ի հովուել եւ մխիթարել զժողո-
վուրդ քարոզութեամբք, հոգալ զպիտոյից եկեղեցեաց եւ զպրօցաց,
զկառավարութեանէ ժողովրդեան եւ զարտաքին յարաբերութեանց
ընդ պաշտօնեայս Օսմանցիս եւ ընդ Կառավարութիւն:

ԳԼՈՒԽ ԼԳ.

ՅԱՂԱՔՍ ՄԵՏԻ ՀՐԿԻՋՈՒԹԵԱՆ ՊՐՈՒՍՍՅՈՒ.

Պ. Մատթէոս Գապաքճեան ի փորձս հակառակութեան եւ ջա-
նից իւրոց որ ընդ դէմ Գէորգայ եւ առ ի հրապուրել զՀայս յիւր
կողմն գուն գործէր նախ հաստատել զմի եկեղեցի յԱզգային Հի-
ւանդանոցի ի Չօպան—պէյ Թաղ առ ստորոտով լուսնաշղթայի ի վե-
րին եզերս քաղաքի յարեւելեան—հարաւ կոյս, որ եւ սակաւօրք հեռի
գտանի ի ս. Եկեղեցւոյ: Ի տեղւոջն յայնմիկ ունէր նա մերձ Հիւան-
դանոցի զբնակարան եւ զմետաքսագործարան, որպէս եւ մեծամաս-
նութիւն տանց տեղւոյն այնորիկ էր Հայոց: Եւ քանզի գտանի վայ-
րըդ որպէս ի վերին ծայրի քաղաքէ եւ առ սովորական ճանապար-
հաւ Չամլըճա գերեզմանատան Հայոց, այսու կարէր Գապաքճեան

հրապուրել զմեծամասնութիւն Հայոց քաղաքին, միանգամայն խոստանայր, զի զոյգ ընդ շինութեան նորոյ եկեղեցւոյ յաւելցէ անդ եւ զգերեզմանատուն նոր, որով եւ կարճեսցէ մաղձօք զբոլորութիւնս երթեւեկութեանց :

Երկրորդ ջան եւ նպատակ նորա էր շինել զմի փոստուն հացագործի մերձ Ծաղկոց-Դպրոցի առ վերին եզերբ կէօյ-Դէրէ ձորոյ ի շարս տանց, մինչ ի վերին կողմ՝ եկեղեցւոյ ի վերին սահմանի ձիթաստանի էին եւ այլ փոստունք մերձաւորագոյնք միմեանց յայլ եւ այլ թաղս, թո՛ղ յիշել զշուկայն Սէք-Պաշը, որ եւ մերձաւորագոյն էր եկեղեցւոյ, որպէս եւ կեդրոնի թաղից Հայոց :

Տ. Գէորդ Արքեպ. ոչ տայր թոյլ ումեք եւ ոչ Մատթէոսի մըտաբերել անգամ զշինութիւն եկեղեցւոյ երկրորդի ի Հիւանդանոցի, զխտելով քաջ՝ զի առաւելութիւն եկեղեցեաց յաճախ առթէ զխոսվութիւնս, զերկպառակութիւնս եւ զԱռաջնորդական կոխս, արգելոյր եւ զշինութիւն փոստան մերձ Ծաղկոցի եւ տանց Հայոց, առարկեալ իրաւամբ զլիտանգն մեծ, եւ զաննչան շահս եւ զպէտս, համեմատութեամբ առաւելութեան ծախուց շինուածոյ եւ այլոց, թո՛ղ զանապահովութիւն :

Ի վերայ այս ամենայնի, ուր ուրեմն եզիտ Գապաքճեան զժամանակ յարմար ի բացակայութեան Տ. Գէորդայ Արքեպս. -ի յաւուրս Պատրիարքութեան նորա, հրապուրեաց ճարտարամտութեամբ իւրով եւ լեզուանութեամբ զմեծամասնութիւն անգամոց Ազգային Վարչութեան եւ զՍարգիս Եպս. զԴէտն՝ զայրն անփորձ եւ անհրմուտ, ետ շինել ամբողջ զփոստուն յազգային կալուած իրր շահաբեր մերձ Ծաղկոցի եւ կից տանց՝ ի նեղ փողոցի՝ առանց բաժանելոյ զփոստունն քարուկրեայ որմով ի տանէ որ ի ձախակողմն, որ եւ պատճառէր ի նորոյ զմեծ ծախս :

Փոքր միւս եւս յաջողէր նմա ապաքէն կառուցանել եւ զերկրորդ եկեղեցի յաւուրս կառավարութեան Դէտ Սարգիս Եպս. -ի՝ եթէ ոչ ծագէին դժուարութիւնք դրամականք, որում ոչ բաւէին միջոցք եկեղեցւոյ եւ Հայոց քաղաքին, թէպէտ Մատթէոս ջանայր տալ շինել տոկոսաւոր փոխառութեամբ եւ պարտուք, այլ ի նանիր վաստակէր :

Եւ ահա այրս այս պատճառ եղեւ եւ յաւել զաղէտ մեծ եւ զսոսկալի ընդ երէկս զիններորդ ժամու յ՛ն Սեպտեմբերի 1863 թ. յաւուր շարաթու :

Վերանորոգեալ էր ներքին մասն եւ յատուկ փոան, յետ որոյ վառէր Առնաւուտ (քրիստոնեայ) վարձակալն ի 24 ժամուց հետէ առ ի ջերմացուցանել եւ պատրաստել զաղիւսապատ յատակ փոան,

որով տապալելին ջերմութիւն ծխնելուզի ներգործեալ փայտեայ տանն հնոց կից եղելոյ՝ լուցեալ բորբոքէ զնա մերձ ի տանխան, եւ փթթել ահան բոցավառեալ տուն՝ իբրեւ զշանթս արձակէ զկայծս եւ տարածի հուրն ի շրջակայ եւ ի հանդիպակաց տունս խիտս ի նեղ եւ յանձուկ անկիւնաւոր փողոցի: Մանաւանդ ի նմին իսկ ժամու յանակնկայս յարեաւ եւ միացաւ հողմն սաստկաշունչ եւ խառն ի հիւսիսոյ եւ յարեւելից բաժանեաց զհուրն բոցավառ ի բազում թեւս ի նեղ եւ յանձուկ փողոցս հայարնակս, էանց անգամ յայնկոյս ձորոյն Կէօք-Դէրէի, որոյ լայնութիւն առաւել էր քան զՅՕ.400 կանգուն: Խափանեցան ճանապարհք եւ անցք, եւ դժուարութիւնք յաճախէին մի զկնի միոյ:

Այն ինչ բորբոքէր տունն առաջին ընդ փռան, զոր տեսաք յԱռաջնորդարանէ, զիմեաց Տ. Գէորգ Արքեպս. ի փոստուն, հասին ջրհան եւ ջրհանկիրք եկեղեցւոյ, առատ էր ջուր, այլ անտէն պատուեցան կաշեայ խողովակք ջրհանի մեծի, ջրհանն փոքր էր ի վերաշինութեան: Եւ մինչ ոստոստեալ տարածէր եւ ընդարձակէր հուրն սոսկալի զթեւս իւր ի վայր եւ ի վեր կոյս առ եզերք ձորոյ եւ ի ներքս, որպէս եւ յայնկոյս ձորոյն բորբոքեալ էր զտունս անակընունելի իմն արագութեամբ եւ ուղղութեամբ, այդ իւրաքանչիւր անկեալ ի սարսափ նոր եւ ի տաղնապ դառն, փութայր ազատել զկարեւոր կահս տան, զանձն եւ զիւրայինս: Թողցուք յիշել, զի Պրուսացիք՝ բացի ջրհանկրաց՝ անփորձք էին ի գործս եւ ի պէտս հըրջիշականս, թէպէտ էր ջուր առատ եւ մեծ աւազան եկեղեցւոյ մընայր լի ջրով: Զայս աւազան քառակուսի իբր հինգ հինգ կանգնով ըստ լայնութեան եւ երկարութեան ընդ խորութեանն ետ շինել Տ. Գէորգ Արքեպս. յերկրորդ ամի Առաջնորդութեան իւրոյ (1847) ի պէտս եւ ընդ զէմ հրկիզութեան, ծախսել զ14330 զհ. եւ 20 բրյ նուիրանօք ժողովրդեան: Ի կողմն փողոցի եղեալ էր — զաղբիւր եւ զծորակս մեծս:

Այսպէս ուրեմն բազմօք ճիւղաւորեալ հրոյ ի տարանջատ վայրըս անգամ, շփոթեցոյց զհայս, միանգամայն զհամայն բնակիչըս եւ զկառավարութիւն: Տ. Գէորգ Արքեպս. զիմեաց ի ս. եկեղեցի ի բորբոքեն Մաղկոցի եւ տանց որ հանդէպ եկեղեցւոյ եւ մեծի Նուիրակատան յարեւելեան կողմն (զառաջեաւ եկեղեցւոյ) առ փողոցաւ: Այլ ի նանիր էին ջանք իւր, զի ոչ էին ջրհանք, պակասէին կարեւոր գործիք եւ հրչէջք, խառնաշունչ հողմըն յարուցանէր աստ եւ անդ զհրձիգութիւնս մինչեւ պաշարել զկարեւոր փողոցովք եւ խափանել զանցս իսպառ, եւ բազումք փութային ի փախուստ եւ մազապուրծ ճո-

ղոսրէին զանձինս ի հրկիզութենէ, որպէս եւ Տ. Գէորդ Արքեպս. երիցս անկաւ ի վտանգս հրկիզութեան, մի անգամ անկեալ կայծ ի փառահեղ մօրուսն եւ ի հանդերձն :

Իսկ յորժամ երեկոյացաւ, եւ ճանապարհք խափանեցան, ահ պատեաց զամենեսին եւ սկսան այր իւրաքանչիւր դիմել ի վերին եղերս քաղաքի առ ստորոտովք լերանց, ի բացօթեայ վայրս, եւ ի պարտէզս, զի արագասլաց հուրն սպառնայր լափել կլանել ոչ միայն զչէնս, զքնակարանս, զխանութս, այլ եւ զմարդիկ, որպէս դիտեմք զբազումս՝ որք հազիւ փրկեցին զանձինս արտաքին օգնութեամբ, ըստ որում կառավարութիւն ձեռնարկեալ էր ի հետազօտութիւնս տեսեալ զբազմալտանդ արդիւնս հրկիզութեան :

Անդ էր տեսանել զսոսկալի տաղնապ ժողովրդեան, զվայնասուն եւ զկականս մանկանց եւ կանանց, զորոտալիբ աղաղակս արանց, զչառաչիւն եւ զշնորհալից այրումն շինուածոց, զդղրդիւնս կործանման հրկիզելոց եւ աւերակաց, զբոցալեզու ծառակերպ սիւնս հրկիզութեանց, զթանձր եւ զյորդարուղիս ծաւալումն ծխոյ եւ զհեղձուցիչ գարչահոտութիւնս տարածեալս սաստկաշունչ հողմով :

Մինչեւ ցեօթներորդ ժամ կէս դիչերոյ ոչ ոք համարձակէր այլ եւս դիմադրել հրկիզութեան : Զայսու միջոցաւ դադարեցաւ հողմն խառնաշունչ, վերին կողմն հրոյ յետ լափելոյ զեկեղեցի ս. Աստուածածնի, զԱռաջնորդարան, զգլորոցս հանդերձ այլովքն եւ շրջակայիւք՝ հասեալ ի պարտէզս եւ ի պարտիզաւոր տունս՝ զկայ էառ, ի ներքին կողմն այրեալ զամենայն զոր ինչ եզիտ ի թաղսն Սէք-Պաշի, Ժամ-Էօմի, Գարա-աղան, Սափալ-տօփէն, Միւհքիւ-Էօմիւ, Զաթալ-չէշմէ, Աթ-Խօզուշու, եւ այլն եւ այլն : Մզկիթն Սէթ-Պաշույ եւ լայնաղէր վայրք ինչ արգելեն զհուրն յուսահատ ջանիւք մահմէտական բնակչաց ընդ Հայոց՝ օժանդակութեամբ կառավարութեան եւ ջրահանաց . շիջուցին եւ զայլ կողմանս ի վերին եւ ի ներքին սահմանս եւ յայնկոյս ձորոյ՝ այսպիսեօք ջանիւք եւ օժանդակութեամբ պարտիզաց որ ի տունս տունս : Էր դիչերային ժամ ութերորդ յորժամ դադարեցաւ հուրն իսպառ, եւ թանձր ծուխ աւերակաց միայն շարունակէր :

Այրեցան Ս. Եկեղեցի Հայոց, Հին եւ Նոր Առաջնորդարանք, Ծաղկոց եւ Դպրոցք Ս. Պօղոսեան եւ Ս. Հռիփսիմեան, Ժամարարատուն, Նուիրակատուն, Ժամակոչատուն, մթերանոցք եկեղեցւոյ, մոմատուն, տունք Հայոց եւ այլոց ոմանց յօտարազգեաց առաւելքան զհինդ հարիւր վեց (506) ընդ խանութից սակաւուց (իբր 30), եկեղեցի եւ դպրոց Հայոց պապականաց (ի Զաթալ-չէշմէ թաղի), երկու փոքրիկ աղօթատունք մահմէտականաց, եւ մետաքսագործա-

րանք փոքունք: Մնային զերծ ի հրոյ իբր ելեք հարիւր տունք Հայոց յայլ եւ այլ թաղս, ի վերին եւ ի ստորին կողմանս քաղաքի, որպէս եւ յայնկոյս ձորոյ: Շրջեցան ի մոխիր թաղքն ժամ-էօնիւ, Գարաղաջ (Գարա-Աղաջ), Սաֆալ-տէօֆէն, Էշրէֆիլէր, Սէք-Պաշը, Զաքալ-չէշմէ, Աք-Եօգուշու, Պահնալար, մի մասն Քիւչիւք-մէ-զարլըֆի եւ այլոց:

Ի լուսանալ առաւօտու, այր իւրաքանչիւր խնդրէր եւ ժողովէր աստի եւ անդի զընտանիս իւր եւ զմանկունս. որպէս եւ կանայք զարս իւրեանց, զծնողսն, զեղբարս, զքորս, լոյին դառնապէս տեսեալ զածիւնս եւ զուերակս տանց, մանաւանդ զպրօցաց եւ Ս. Եկեղեցւոյ, զթաիրանալն յընչից եւ ի ստացուածոյ իւրեանց, միանգամայն յանհրաժեշտ պիտոյիցն կենսականաց՝ մթերեալ առթիւ յառաջակայ ձմեռան, կացեալ մնացեալ բազումք բոկոտն, բացազըլուիս եւ պատառոտուն հանդերձիւք: Պարզէր առաջի աչաց տեսարան աղէտալի՝ աղեխարշ եւ ողբալի:

Դառնութիւն աղետից եւ թշուառութեան սրտածմլիկ ծանրացեալ էր ի վերայ Հայոց առաւել քոն զայլ բնակիչս:

Իսկ Տ. Գեորգ Արքեպս. յետ աստանդելոյ ի գիշերի, եւ սակաւիկ ինչ հանդիստ՝ առեալ ի թաղաւորական շիւնֆեար-ֆէօշիլի վաղ քաջ ընդ առաւօտս էջ ի քաղաքն եւ եկ ի տուն պ. Սարգսի Մարաշլեան որ յայնկոյս ձորոյ մերձ յԵրզնկը-ֆէօրթիւսիւ, հրաւիրեաց առ ինքն զկարեւոր անձինս եւ օգնութեամբ նահանգական կառավարութեան եւ կուսակալի՝ խնամ կալաւ նախ զաղքատաց եւ տեղաւորեաց զնոսա ի ձեռն յատուկ Մասնախմբոյ բաղկացելոյ յՕսմանցւոց եւ ի Հայոց ի տունս Հայոց եւ Օսմանցւոց եւ ի վրանըս տուեալս յարքունուստ: Եւ որոց էին աղքատականք կամ բարեկամք ազատ մնացեալ ի հրկիզութենէ, ապաստանէին ի տանս նոցա: Ետ բաշխել աղքատաց զհաց եւ զգրամական նպաստս ինչ:

Մեծի գովութեան արժանի էին կարեկցութիւնք եւ ջանք կուսակալ փաշայի եւ կարեւոր քաղաքական պաշտօնակալաց եւ Օսմանեան աւագանւոյ, որք յաճախ դիմէին ինքնաբերաբար՝ ի ժամու եւ ի տարաժամու՝ առ Տ. Գեորգ Արքեպս եւ աջակցէին նորին սրբազնութեան ի կարեւոր պէտս եւ ի տնօրէնութիւնս ի մխիթարել զհրկիզեալս որչափ ներէին միջոցք:

Գրեաց նորին սրբազնութիւն զկարեւոր նամականի առ անձինս նշանաւորս ի Կ. Պօլիս, եւ ի մերձակայ վիճակս ոմանս, ընկալաւ զնպաստս, որովք հոգայր գառձեռն պիտոյից աղքատաց եւ զայլոց կարեւորութեանց աղգայնոց:

Անձուկ էր տուն պ. Սարգիս Մարաշլեան՝ առն բարեպաշտի եւ

հիւրասիրի, եւ անյարմար ի կազմել զԺողովս, վասն որոյ յետ կալոյ անդ զաւուրս երկոտասան, փոխադրեաց զքնակութիւն իւր Տ. Գէորգ Արքեպս. ի տուն քաղցրաձայն երաժշտի եւ շարականագիտի՝ պ. Յակոբ Պօտուրեանի, ի նմին իսկ թաղի: Եկաց մնաց անդ ցվերջ շինութեան Առաջնորդարանի:

Ետես զկարեւոր պատրաստութիւնս շինուածականս՝ առեալ ի փոխ աստի եւ անդի զքսան հազար դահեկանս, զի մի՛ մնացէ՞ ժողովուրդ Հայոց զուրկ յԱստուածապաշտութեանց եւ ի հոգեւոր մխիթարութեանց: Յետ շիջուցանելոյ զմնացորդ կայծս եւ զայրածս որ յորմունս եւ յորմնակալ գերանս, ետ ափյափոյ ծածկել միապաղաղ տանեօք զայրիցեալ եկեղեցիս Ս. Աստուածածնի, կից Ս. Լուսաւորչի եւ Ս. Կոյսի, որում ձեռնարկեաց յետ իններորդ աւուր մեծի հրկիզութեան ի 17ն Սեպտեմբերի, զոր եւ աւարտեալ՝ կանգնեաց զսեղանս եւ էօծ ի 29րդ աւուր ամսոյն ախօրիկ յաւուր Կիւրակէի:

Եւ այսու առթիւ խօսեցաւ Տ. Գէորգ Արքեպս. զքարոզ սրտառուչ եւ արտասուալից՝ առեալ զայս ի բնարան. «Ո՛ր տայր ի գլուխ իմ զՂուր, եւ յաչս իմ աղբիւրս արտասուաց» (Մարգ. Երեմ.): Ժողովուրդ եւ ինքն լային դառնապէս եւ հեկեկանօք՝ անիծեալ զհուրն եւ զպատճառս:

Յետ այսորիկ տնօրինեաց եւ զկողմն Ս. Լուսաւորչի յատկացոյց ի դպրոցս մանկանց առ ի ազատել զնոսս ի թափառականութեանց եւ ի յաճախելոյ ի վտանգաւոր վայրս: Սկսան մանկունք դասառութեանց՝ որչափ ներէին միջոցք եւ անձուկ վիճակ եկեղեցւոյն:

Հաւանութեամբ երեւելեաց եւ ընդհանուր ժողովոյ Հայոց Պըրուսայու եւ առ ի վճարել զպարտս շինութեան առժամանակեայ ծածկոցի տանեաց եկեղեցւոյ եւ առ ի հոգալ զշինութիւն փոքու Առաջնորդարանի՝ Տ. Գէորգ Արքեպս. ետ վաճառել զարծաթի քրծուարս ամփոփեալս յայրեցեալ եկեղեցւոյ ի դանձատան ի վաղ ժամանակաց հետէ. քստ որում ոչ եղեւ հնար եւ ժամանակ ազատելոյ զպատկերս աւագ սեղանոյ, զխաչս, զարծաթեղէնս, զանօթս կարեւորս եւ զայլ ինչ, միահամուռ վառեալ էին՝ մինչ ջանային ազատութեան եկեղեցւոյ ի հրկիզութենէ, որ եւ երկիցս բորբոքեցաւ ի տանեաց եւ ազատեցաւ, իսկ յերրորդումն ձեռնթափ հեռացան Նորին Սրբազնութիւն եւ սակաւաթիւ աշխատաւորք՝ շրջապատեալ ի հրոյ, մինչեւ հազիւ գտանել զդուռն որ ի ներքոյ հնոյ Առաջնորդարանի, ընդ որ մազապուրծ գերծեալ ելաք ի ձորն:

Ի 1ն Նոյեմբերի սկսաւ շինութեան ներկայ միայարկեան փոքու

Առաջնորդարանի ի նմին տեղւոյ այրեցեալ մեծի Առաջնորդարանի երկյարկանուոյ, ըստ որում անհրաժեշտ կարօտութիւն ստիպէր փութալ ի շինութիւն նորա ի պէտս բնակութեան Առաջնորդի եւ ի կառավարութիւն ազգային գործոց ի ձեռն ժողովոյ եւ այլոց :

Ի վերջին աւուրս դեկտեմբերի (24, յգշ., ի տօնի Ս. Ստեփանոսի Նախասարկաւազի) հաստատեալ նորին Սրբազնութիւն զբնակութիւն իւր եւ զգլխանս ժողովոց ի նորաշէն Առաջնորդարանի :

Գրեաց Տ. Գէորգ Արքեպս. բարեկամին իւրոյ հռչակաւոր Ֆուսատ փաշայի մեծի եպարքոսի զնամակ սրտառուչ եւ ետ բերել զհրաման կայսերական առ ի նուիրել աղքատաց եւ կարօտելոց զտախտակս ի մի բան եւ զատարձս յարքունուստ եւ յարքունի անտառաց ի պէտս շինութեանց տանց եւ խրճիթաց :

Հաւաքեալ ի խորհուրդ զերեւելիս Հայոց եւ զանդամս ազգ. վարչութեան ետ գրել զկարեւոր թուղթս եւ զինդրագիրս յանուն նորընտիր Պատրիարքի Տ. Պօղոս Արքեպս. -ի Թաքթաքեան Պրուսացւոյ եւ Ազգ. Կեդրոնական Վարչութեան, զորս առաքեաց ի ձեռն երկուց աշխահական պատուիրակաց Պրուսացւոց ի Կ. Պօլիս առ ի հաւաքել ըստ տնօրէնութեան Պատրիարքարանի զկամաւոր նուէրս ի նպաստ Հայոց Պրուսայու եւ շինութեան դպրոցի եւ Եկեղեցւոյ նոցա : Եւ ձեռնունայն վերադարձան պատուիրակք յետ երկուց ամսոց :

Մինչ յարատեւէր Նորին Սրբազնութիւն յայսպիսի ջանս, եւ խորհէր ցղայգ եւ զցերէկ առ ի հայթայթել զմիջոցս ի վերաշինութիւն դպրոցաց եւ Եկեղեցւոյ, հարկ իմն անակնկալ մղեաց զնա յայլ իմն պայքար եւ ի հոգածութիւնս :

ԳԼՈՒԽ ԼԵ.

ՅԱՂԱԳՍ ՔՆՆԻԶՈՒԹԵԱՆ ԱՀՄԷՏ - ՎԵՖԻՔ ԷՖԷՆԻՒՈՅ

Օգոստ. Սուլթան Ապտ-իւլ-Ազիզ Կայսր Թուրքիոյ յղացաւ խորհուրդ բարի եւ նախանձելի ի սէր եւ ի բարգաւաճումն համայն բրնակչաց Օսմանեան աշխարհի եւ ի բառնալ զհարստահարութիւնս եւ զհարստահարիչս : Միանգամայն քննել եւ զվարչական եղանակ համայն երկրին, զկառավարական պաշտօնատունս, զգլխանս, զամենայն պաշտօնեայս եւ զյարարերութիւնս ընդ ժողովրդեան, եւ տեղեկագրել, հանդերձ արտօնութեամբք արձակելոյ ի պաշտօնից զկուսակալս անգամ եւ արկանելոյ ընդ դատաստանաւ :

Կարգեաց եւ առաքեաց զլիազօր քննիչս ի Միջագէտս, յՕսմ. Եւրոպա (Բումէլի), ի Փոքրն Ասիա (Անաթօլու) առանձին առանձին տուեալ զկարեւոր եւ զլիազօր արտօնութիւնս եւ զհրահանգս քննութեան եւ բարեկարգութեան :

Նշանակեաց զհռչակաւոր եւ զբազմահմուտ Ահմէտ-Վէֆիք էֆէնդիի ի քննիչ (Միւֆէթիթիչ) Փոքուն Ասիոյ, որ եւ ձեռնարկեաց ի գործ սկսեալ նախ ի Նիկոմիդիոյ, ի շրջակայիցն եւ ապա ի Պրուսայէ :

Լուաք զբազում ինչ զոր արար Վէֆիք էֆէնդիի ի Նիկոմիդա եւ ի շրջակայն, ամենայն խստութեամբ՝ դատապարտելով եւ արձակելով ի պաշտօնից զգաւառապետս պաշտպանեալս եւ զայլս, զորոց զանց արարեալ, համառօտեսցուք աստէն՝ զկարեւոր անցս ինչ եւ զարարս նորա որ ի Պրուսա :

Ի 18ն Հոկտեմբերի (1863) եմուտ այրն այդ ի Պրուսա եւ բնակեցաւ ի պատուաւոր յարկի ի կառավարական պաշտօնատան մեծի՝ Սէրայ անուանեալ, որպէս նաեւ Հիւֆիւմէթ Գօնագը : Մերժեաց բնակել արտաքս ի տան ուրեք : Կուսակալ նահանգին Խիւտայիչ-տիկեարու (Պրուսայու) էր յայն ժամ այրն ողորմելի Ահմէտ-Թէվֆիդ փաշայ, որ սկսաւ դողալ առաջի նորա :

Ի յաջորդ աւուր ըստ օրինի եւ հանդիսաւորապէս ընթերցու զհրովարտակն կայսերական լիազօր իրաւասութեան եւ իշխանութեան իւրոյ ներկայութեան կուսակալի, բարձրաստիճան պաշտօնէից, դատաւորի, նշանաւոր աւագանուոյ, Առաջնորդաց, եւ Քահանայապետի, հիւպատոսաց, եւ խուռն բազմութեան ժողովրդեան՝ ի հրապարակի Սէրայի հանդերձ թնդանօթածղութեամբք : Յաւել նա ատենաբանել, յորում պարզեաց զպաշտօն իւր եւ զպարտան կայսերադիրս :

Գլխաւոր սահմանի պաշտօնի իւրոյ էին . Գննել և տնօրինել վրձնականապէս զգործս պաշտօնատանց արքունականաց եւ պաշտօնակալաց . զբողոքս եւ զամբաստանութիւնս զկուսակալաց՝ մինչեւ ցտորին պշտօնեայս . զհարստահարութիւնս եւ զհարստահարիչս անխտիր, բարեկարգել ինքնին եւ անմիջապէս . զբաղաքս, զգլխօրայս եւ զճանապարհս, եւս եւ վերանորոգել եւ ապահովել զհռչակաւոր եւ զնուիրական դամբարանս Օսմանեան, զմզկիթս, զբարեգործական հաստատութիւնս, զկամուրջս այլոքին հանդերձ : Ոչ ունկն տուեալ այցելութեանց եւ այցելուաց, ի ձեռն մոնետկաց ազգարարեաց առհասարակ ժողովրդեան տալ ինքեան գրաւոր զխընդիրս եւ զբողոքս, եթէ ունիցին :

Առաջին ջան եւ շնորհ նորա եղև զեղջել բազմօք զբանակութիւնս ատաղձեղինաց նուիրելոց Հայոց հրկիզելոց յարքունուստ ի յարքունի անտառաց ի յնէկէօլի, ջնջեալ եւ զանունս ոմանց յընդհանուր ցուցակէ, որոյ վասն սկսաւ նախ վէճ եւ պայքար ընդ մէջ Նորին Սրբազնութեան եւ Ահմէտ-Վէֆիք էֆէնդիի Քննչի, մինչ ոչ

ոք համարձակէր հակառակել նմա եւ խօսել ինչ: Իսկ Քննիչն էֆէնդի ի միոյ կողմանէ հետեւէր քմահաճոյից իւրոյ, եւ ի միւսմէ ակնածէր ի Գեորգայ Արքեպս. — է եւ երկիցս այցեալ առ սա՛ ջանայր սիրաշահել զսիրտ սորա: Միանգամայն գունդործէր ի զաղտնի լսել զամբաստանութիւն ինչ զԳեորգայ, որպէս լսէր զՅակոբակոսացն Յունաց եւ Պասպականաց, զԲահանայապետէ, զԿոստակալէ, զայլ եւ այլ պաշտօնէից, զվաճառականաց, զկառավարչաց եւ զայլոց եւ զայլոց, այսոքիւկ աղբէր նոցա զսարսափ:

Գունդագունդ զիմէր ժողովուրդ աստի եւ անդի, ի քաղաքէ եւ ի գիւղօրէից, եւ հարուածքն ծանրանային ի նորոյ ի վերայ Հայոց, ըստ որում մահմէտական գիւղացիք առեալ յաճախ ի փոխ զգրամբս զազանելիս եւ զճոթեղէնս ի Հայոց վաճառականաց՝ ոչ ազատէին երբեք ի պարտուց: Յաճախ բազումք զրկեալ ի կալուածոց իւրեանց ի սակաւամեայ միջոցի՝ ոչ զերծանէին դարձեալ ի ծանրատոկոս պարտուց եւ ի հարստահարութեանց:

Սկսաւ Ահմէտ-Վէֆիք էֆէնդի առանց օրինաւոր եւ մանրակրկիտ քննութեան եւ դատաստանի՝ արտաքսել զամբաստանեալ պաշտօնեայս, բանտարկել անխնայ եւ պատժել զյանցապարտս, պատառել զպարտամուրհակս, ջնջել զհաշիւս, վերադարձուցանել զգրաւեալ կալածս, տալ տուժել զգրամս յօգուտ զրկելոց, առնուլ զմեծագումար տուգանս աստի եւ անդի՝ յաճախ պատրուակեալ՝ զի զիմադարձ լինին ինքեան եւ ջանան պաշտպանել զանձինս, կամ տան անքաղաքավարութեամբ իմն զպատասխանիս, եւ կամ ի շըրջելն ուրեք տեսեալ է՝ զի զձեռս կապեալ կամ կալեալ են ի յետկոյս, առանց տեսանելոյ զքննիչն:

Ձեռնարկեաց ի վերանորոգութիւն Դամբարանին Օսմանայ, ճարտարարուեստ եւշիլ նամի մղկթի, ճանապարհաց եւ այլոց, հետեւեցաւ բանալ զառուս եւ զընթացս ի ճահճահճուտ տեղիս, ի հանքաջերմուկս եւ յայլ տեղիս, բանալ զնոր փողոցս եւ ընդարձակել զգլխաւոր պողոտայս՝ յարգարեալ խճուղեօք, փլուզեալ դտունս եւ զխանութիս ոյր ուրուք եւ իցէ՝ առանց հատուցանելոյ ումեք զգին փոխարէն կամ զվնաս՝ հակառակ տրամադրութեանց օրինաց, զորպէս խանգարեաց ըստ այսմ եւ փլոյց զերկուս խանութիս յազգային կալուածոց Եկեղեցւոյ Հայոց յԱղուն-Շարշը, որոյ վասն փոխանակեաց Գեորգ Արքեպս. նմա զթունդ բանս՝ ցուցեալ եւ պարզեալ զարամադրութիւնս օրինաց: Այլ ի նանիր:

Բազումք փութացին ի փախուստ ի Մայրաքաղաք ի Կ. Պօլիս:

Յաճախ ծառայէր Ահմէտ-Վէֆիք քմահաճոյից իւրոց եւ եթ: Օրինակ իմն: Յաւուրս միում, յանուկկալ պահու եկն Ահմէտ-Վէ-

Ֆիք Էֆէնդի յայցելութիւն Տ. Գէորգ Արքեպս.—ի ի տուն պ. Յակոբ Պօտուրեանի՝ չեւ եւս լրացեալ գոլով շինութեան Առաջնորդարանի: Յետ փոքու միջոցի ոստիկան ոմն երեր անդը զլաշխատու եւ զսեղանաւոր Սահակ Էֆէնդի Եավրուեան զսիրելին Գէորգայ, որ եւ էր անդամ թէ յաղղային վարչութեան եւ թէ ի նահանգական կառավարական Ժողովի: Անմիջապէս հրամայեաց Ահմէտ-Վէֆլիք տանել եւ արձակել ի բանտ զՍահակ, զորմէ ամբաստանեալ են ըստ փոխատուական հաշուոց բողոքանօք գիւղացւոցն Մահմէտականաց: Գէորգ Արքեպս. անմիջապէս զայրացեալ ծանր խմն ակնարկութեամբն, պախարակեաց զնա, եւ ասաց, զի տուն իմ ոչ է պաշտօնատուն կառավարական, եւ յորժամ եկեալ ես առ իս յայցելութիւն, ոչ ներէն դէթ օրէնք քաղաքավարականք բերել քեզ ի տուն իմ զայր ոք եւ աստի առաքել ի բանտ: Փութացաւ Քննիչն Վէֆլիք հրամայել, զի ազատ թողցեն զՍահակ: Որպէս եւ եղեւ իսկ:

Ի տեսակցութիւնն որ ընդ Ահմէտ-Վէֆլիք Էֆ. Քննիչի համարձակութեամբ իմն եւ անկեղծութեամբ խօսեցաւ Գէորգ Արքեպս. եւ պախարակեաց զապօրէն ընթացս սորա, թէ խարուսիկ են միջոցք, զորս արդիւնաւորէ, որպիսիք առաւել ծանրացուցեն զվիճակ շինականաց, մինչ կարօտին նորա զօրհանապազ դրամոց եւ փոխատութեանց, եւ հարկ էր զի կառավարութիւն հաստատէր կանխաւ զկարեւոր դրամատունս յայլ եւ այլ կեդրոնս ի դաւառս ի պէտս գիւղացւոց եւ աշպէս ազատել զԺողովուրդ ի ձեռաց հարստահարչաց եւ վաշխառուաց: Թէ հարկ անհրաժեշտ է պատրաստել կանխաւ զհմուտ եւ զկրթեալ պաշտօնեայս, գիտնականս եւ փորձառուս եւ նոքօք ասահովել դրարուք եւ դրարեխնամ կառավարութիւն Ժողովրդեան: Թէ ոչ վայել է առանց օրինական եւ մանրազնին քննութեան պատժել զայս կամ զայն ոք, զրկել զոք յօրինաւոր եւ յարգար պահանջից իւրոց՝ առարկեալ զի առնէ զգիմարձութիւնըս՝ փոխանակ հնազանդելոյ կոյրղկուբայն համակերպութեամբ: Եւ թէ ոչ համաձայնի ընդ բարեկրթութեան եւ օրինաց՝ պատառել զհրամանագիրս մեծի եպարքոսի եւ կեդրոնական կառավարութեան՝ շտայեալ զհայհոյութիւնս անվայելուչս պաշտօնական մանաւանդ գիտնական անձանց:

Գարձեալ: Յաւուր միում եւ առթիւ ինդրոյ ատաղձից բաժանելեաց հրկիգելոց գնացեալ էր Գէորգ Արքեպս. առ Քննիչն ի Սէրայ (Էսկի Հէօբլումէթ-Փօնաղր): Տեսեալ Գէորգայ զյամառութիւն եւ զանփորձ ընթացս նորա՝ յետ փոխանակելոյ զծանր ակնարկութիւն խառն ընդ յանդիմանութեան՝ յտն եկաց եւ կամեցաւ ելանել արտաքս ի սենեկէ, յարկաւ վաղվաղակի Քննիչն, կալաւ զձեռանէ

Գէորգայ, եւ թախանձեաց ներել ինքեան՝ ի նորոյ նստուցեալ ուր էր զառաջինն: Եւ սկսաւ գողցես խօսել զքարոզս, բերեալ զվկայութիւնս յԱւետարանէ: Որում կշռեաց Գէորգ զպատասխանի քաջաբարձար, առարկեալ զանցս խարազանի Փրկչի:

Ներկայութիւն եւ ճակատարաց համարձակախօսութիւն Տ. Գէորգ Արքեպս. -ի ազդէր բաղձօք եւ սանձէր զՔննիչն՝ ըստ այլ եւ այլ խնդրոց, այլ սակայն ոչ բերէր օգուտս ինչ ի նպաստ եւ ի դարման ազգային աղետիցն, զորոց հարկ էր փութաց հոգալ, մանաւանդ զվերաշինութեանց Եկեղեցւոյ եւ զպրոցաց:

ԳԼՈՒԽ ԼԶ.

ՅԱՂԱԳՍ ԶԱՆԻՅ Տ. ԳԵՈՐԳԱՅ ԱՐԻԵՊՍ. -Ի Ի Կ. ՊՕԼԻՍ, ԵՒ
ՍԱԿՍ ԱՆՅԻՅ ՈՄԱՆՅ ՆԵՐՔՆՈՅ ԵՒ ԱՐՏԱՔՆՈՅ

Յետ ոչ սակաւ վիճարանելոյ եւ մաքառելոյ Նորին Սրբազնութեան Տ. Գէորգայ ընդ դէմ Ահմէտ-Վէֆիք Էֆ. Քննչի, միանգամայն տեսեալ զձեռնունայն վերադարձ երկուց պատուիրակացն ի Պրուսա, կամեցաւ ելանել ի Կ. Պօլիս, եւ գտանել զկարեւոր միջոցըս ի նպաստ պիտոյից Հայոց Պրուսայու՝ աջակցութեամբ նորընտիր Պատրիարք Տ. Պօղոսի Եպիսկոպոսի Թաքթաքեան Պրուսացւոյ, որ ընտրեցաւ ի Պատրիարք յՅՕՆ Հոկտեմբերի (1863):

Վասն որոյ խորհրդակցեալ կանխաւ ընդ յառաջաւորաց եւ ընդ ժողովոց Ազգային Գաւառական վարչութեան Հայոց Պրուսայու, յետ տօնելուց զս. Ծնունդ Տեառն, ի 15 Փետրվարի 1864 ամի ել ի Պրուսայէ, եւ ի յաջորդ աւուր նստեալ ի չոզենաւ ի Կէմէլիկէ՝ Եհաս ի Կ. Պօլիս, եւ բնակեցաւ ի ծովեզերեայ վարձեալ տան քեռիւրոյ ի Գատըքէօյ: Տեսակցեալ նախ ընդ Տ. Պօղոս Արքեպս. -ի Պատրիարքի, սկսաւ շրջել յայցելութիւնս բարեկամաց իւրոց եւ ծանօթից, ազգայնոց եւ օտարաց, մանաւանդ յամանց նախարարաց հոչակաւորաց, եւ յականէ Ալի Ֆուատ փաշայից, որք չարաչար գրգռեալ զինեալ էին ընդ դէմ Ահմէտ-Վէֆիքի եւ խնդրէին զառիթս ամբաստանութեանց զնմանէ առ ի խորտակել զայրն յանդուզըն եւ անպիտան:

Այսու բարեպատեհ առթիւ տեսեալ Տ. Գէորգ Արքեպս. -ի զտրամադրութիւնս արանց այսպիսեաց, - մանաւանդ զի խնդրէին նոքա ի նմանէ ամբաստանել ակնյայտնի զԱհմէտ-Վէֆիքէ առաջի համայն նախարարաց եւ հոչակաւորացն արանց ուր եւ պատահես-

ցին — իսկ որ հետաքրքրէին՝ եւ հարցանէին՝ ընդարձակէր սա զոր
 դիտէր, միանգամայն պարզէր զվնասակար ջանս՝ զորս արգիւնա-
 ւորէր լիազոր Քննիչն այն Փոքուն Ասիոյ :

Առիթ քաջայարմար առեալ զայս նաեւ Ֆուատ եւ Ալի փաշայից ,
 զեկուցանեն Օգոստ . Սուլթան Ապա-իւլ-Ազիզ Կայսեր զբանս եւ
 զամբաստանութիւնս Գէորգայ զԱհմէտ Վէֆիքէ , մինչեւ յաջողին
 զբզուկ եւ շարժել զՎեհ . Սուլթան ի բարկութիւն ընդ դէմ լիազոր
 Քննիչի , եւ հրամայել զաղարեցուցանել եւ յետս կոչել զնա փու-
 թով : Որ եւ կատարեցաւ յամսեանն Մարտի (1864) :

Յետ այտորիկ ինդրէ Տ . Գէորգ Արքեպս . ի Ֆուատ (Սաղրա-
 զամ) եւ յԱլի (Պարիճիլէ) փաշայից բարեխօսել առ Օգոստ . Կայսրն
 բարեխնամ Սուլթան Ազիզ առ ի շնորհել զգումար ինչ ի նպաստ
 վերաշինութեան վարժարանի , եւ զգերանս մեծս եւ սիւնացուս ի
 պէտս վերակառուցման Եկեղեցւոյ Հայոց Պրուսայու : Որ եւ խոս-
 տացաւ կատարել զինդիրս սորա , առաջարկելով յայտնել կանխաւ
 զքանակութիւն խնդրեալ գումարին եւ գերանաց : Եւ բանիւ բերա-
 նոյ խնդրէ զյիսուն հազար (50,000) դահեկան եւ առնու զհաւանու-
 թիւնս :

Վասն որոյ ետ Տ . Գէորգ Արքեպս . պատրաստել աստ ի Կ . Պո-
 լիս զինդրագիր սրտաշարժ ի թուրք լեզու , առաքեաց ի Պրուսա ,
 զի ստորագրեսցեն ի նմին քահանայք , իշխանք եւ ոմանք ի Հայոց
 Պրուսայու , զոր եւ յետս ընկալեալ՝ առաջարկութեամբ (քագրիր)
 Ազգ . Պատրիարքարանէ տարեալ մատոյց բարձրապատիւ Ալի փա-
 շայի հռչակաւոր նախարար արտաքին գործոց առ ի ներկայացու-
 ցանել ըստ օրինական կարգի ի բարեհաճութեան բարեխնամ Կայ-
 սեր թուրքիոյ : Եւ այսպէս յաջողեաց Աստուած սմա յամսեանն
 Յունվարի 1865 թուականի առնուլ ի բարեխնամ Կայսրէ զգումար
 50,000 դահեկանաց (կամ 500 ոսկի օսմ .) ի նուէր եւ ի նպաստ
 կառուցանելի վարժարանի եւ զհրաման հանելոյ զմեծ գերանս ի
 պէտս Եկեղեցւոյ յանտառիսցն արքունեաց որ յիշնէկէօլ : Եւ ըս-
 տացեալ զկարեւոր հրամանագիրս , առաքեաց առ Ազգ . Վարչու-
 թիւն Հայոց ի Պրուսա , պատուիրեաց դանձել զգումար ի կառավա-
 րական արկղէ Պրուսայու , եւ ձեռնարկել ի շինութիւն վարժարանի :
 (Յաջողեալ էր պ . Մատթէոս Գապարճեան առնուլ զգումարս զայս
 ի պետական գանձարանէ , որոյ արկղակայ էր փոքր եղբայր իւր՝ պ .
 Կարապետ՝ իբր առ ի հասուցանել Առաջնորդարանի Հայոց եւ գոր-
 ծածեալ յանձնական պէտսն , հազիւ Գէորգ Արքեպս . կորցեաց ի
 յափշտակիչ ձեռաց նորա՝ սպառնացեալ ի յանձնել զատաստանի եւ
 թիպարտութեան :

